

Քիւ 80196
Մայիս 28, 1987

Արժանաշնորհ
Տ. Արշէն Զնյ. Այվազեան
Հովիւ Սրբոց Դեռնդեանց Սկեղեցւոյ
Փերլոն.

Սիրելի Տէր Արշէն,

Ստացած ենք Մայիս 22, 1987 թուակիր ձեր նամակը եւ ներկայեալ օրի-
նակը Մարի ճոզէ Շալասիոզի ամուսնալուծման պաշտօնախօսչին:

Այսու գիրով կ'արտօնենք որ օրհնէք ձան Ամիրխանեանի եւ Մարի ճոզէ
Շալասիոզի ամուսնուրիւնը՝ համաձայն Հայաստանեայց Սկեղեցւոյ կանոնաց:

Սիրոյ ողջունը

ԹՈՐԳՈՄ ԱՐՔՆԳԻՍԿՈՂՈՍ
Առաջնորդ



Մեր նորեանց յայաստանեայց Կեդրեցի

Տ. Արշէն Քհնյ. Այվազեան,
Հոգեւոր Հովիւ

The Rev. Father Arshen Aivazian
Parish Priest

May 22, 1987

His Emence
Abp. Torkom Manoogian, Primate
630 Second Avenue
New York, N.Y. 10016

Surpazan Hayr,

John Amerkanian, a member of the Armenian Church, never heretofore married, has requested the administration of the Sacrament of Matrimony for himself with Marie Josee Palacios, a Roman Catholic, once heretofore married and divorced. The schedule date for the wedding is July 11, 1987. I am writing at this time asking for your permission to administer the Sacrament of Matrimony upon said couple. I have met with them and having discussed their intentions, attitudes and approach to the Sacrament find no objections on my part. I enclose copies of the baptismal certificates of both and a copy of Ms. Palacios' divorce papers.

I wait for your instructions on this matter.

Yours in prayer,

Fr. Arshen Aivazian

08/00/2

DATE May 15, 1987

Archbishop Torkom Manoogian, Primate
Diocese of the Armenian Church of America
630 Second Avenue
New York, NY 10016

Your Eminence:

The following person wishes to marry in the St. Leon's
Armenian Church, _____

and we are requesting your permission for him/her to do so.

Mr./Ms. <u>Marie Josee Palacios</u>	Age <u>29</u>
Single _____	Divorced <u>X</u>
Armenian _____	Widowed _____
Catholic <u>X</u>	Church Member _____
1st Marriage _____	2nd Marriage _____

The intended spouse is:

Mr./Ms. <u>John Amerkanian</u>	Age <u>27</u>
Single <u>X</u>	Divorced _____
Armenian <u>X</u>	Widowed _____
Catholic _____	Protestant _____
1st Marriage <u>X</u>	2nd Marriage _____

He/She has been officially granted a divorce decree and permission to re-marry in the State of Florida the divorce having been granted in the City of Broward County, on July 13, 1984
Case number 83-25828 CP.

Herewith you will find a copy of all relevant documents.

Their wedding has been scheduled to be held in the St. Leon's Armenian
Church, Fair Lawn, N.J. on July 11 1987
(month) (day) (year)

I look forward to your approval of this wedding request.

Respectfully,

Pastor of _____

Diocèse de Québec

CERTIFICAT DE NAISSANCE ET DE BAPTÊME

FABRIQUE ST-JÉRÔME DE L'AUVERGNE

6350, 3e AVENUE EST

CHARLESBOURG, QUÉBEC, G1H 3K8

Le présent certificat mentionne les éléments principaux d'un acte apparaissant aux registres de cette paroisse.

On peut obtenir également une copie entière et littérale de cet acte.

Le soussigné certifie que selon ce qui est inscrit aux registres de cette paroisse

Marie-Josée Bégin

tous les prénoms puis le nom

fil le de Claude Bégin

et de Colette Savard

est née à Québec, Canada

municipalité (province, pays)

le vingt-huit février

jour et mois en lettres

mil neuf cent cinquante-huit

en lettres

et a été baptisée le vingt-sept mars

jour et mois en lettres

mil neuf cent cinquante-huit

en lettres

selon les rites de l'Eglise catholique romaine.

Certificat émis à Charlesbourg, Québec, Canada.

municipalité

le 15 septembre, 1986.

Michel Jodry prêtre
dépositaire des registres d'état civil et religieux
(art. 44 du Code civil — Can. 1813, § 1, 4e du C.I.C.)

SCEAU DE
LA PAROISSE

ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Ս. Խաչ Եուսիբոս Սիթի
(անուն եկեղեցւոյ) (քաղաք)

Թի. 2502



THE ARMENIAN CHURCH
of Holy Cross Union City
(name of the church) (city)

No. of This Certificate 2502

ՎԿԱՅԱԳԻՐ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ
CERTIFICATE OF BAPTISM

Ստորագրեալս՝ այսու հաստատեմ եթէ
ճԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԱՄԻՐՈԱՆԵԱՆ

(անուն մկրտելոյն)

ծնեալ յամի Տեառն Նոյեմբեր 2 - 1959

ի քաղաքն Ուէսթ Նիւ Եորք

յամուսնութենէ Տէր եւ Տիկին

Ճան եւ Բարթարինա Ամիրխանեան

(անուն ծնողաց)

մկրտեցաւ եւ դրոշմեցաւ ըստ ծիսի Հայաստանեայց
Առաքելական Եկեղեցւոյ

ձեռամբ Հոգւոյ Ս. Վաչէ Վարդ. Յովսէփեան

(անուն մկրտչի)

կնքահայրութեամբ Ճան Սագիսեան

եւ կնքամայրութեամբ

յամի Տեառն Մարտ 20 - 1960

(օր) (ամիս) (տարի)

ի մէջ Ս. Խաչ Եկեղեցւոյ

(տեղի մկրտութեան)

ի քաղաքն Եուսիբոս Սիթի, ի նահանգն Ն.Ճ.

Ստորագրութիւն *Կարմիր Սիթի*

I, the undersigned, hereby certify that
JOHN KAREKIN AMERKIANIAN

(name of the baptized)

born on November 2 - 1959

in the city of West New York, N.J.

of the lawful marriage between Mr. and Mrs.

John and Katharina Amerkianian

(name of the parents)

was baptized and confirmed in accordance with the rites
of the Armenian Apostolic Church

by the Rev. Fr. Vatche Vartabed Hovsepian.

having as godfather John Sakisian

and godmother

on the 20th day of March 1960

in The Holy Cross Armenian Church

(place of baptism)

in the city of Union City State of N.J.

Signature *Father Vatche Hovsepian*

IN THE CIRCUIT COURT OF THE 17TH
JUDICIAL CIRCUIT IN AND FOR
BROWARD COUNTY, FLORIDA

CASE NO. 83-25828 CP

IN RE: THE MARRIAGE OF :
MARIE JOSEE PALACIOS, :
Petitioner/Wife, :
and :
JUAN PALACIOS, :
Respondent/Husband. :

FINAL JUDGMENT FOR DISSOLUTION OF MARRIAGE

THIS ACTION coming on for Final Hearing on the 26th day of June, 1984, upon the Petition of MARIE JOSEE PALACIOS, Petitioner/Wife, for Dissolution of Marriage from the Respondent/Husband, JUAN PALACIOS, and the Respondent/Husband having answered the Petition, and the Court having heard testimony of the Petitioner/Wife and the Petitioner/Wife's witness as to residency, and being otherwise fully advised in the premises, the Court finds and decides as follows:

1. That the parties were married to each other on 16th day of March, 1979, at Miami Beach, Florida.
2. That the Petitioner/Wife has been a resident of the State of Florida for more than six (6) months next preceding the filing of this Petition.
3. That there is one minor child born of this marriage, to wit: SABRINA ELIZABETH PALACIOS, born February 3, 1981, and the Petitioner/Wife is not pregnant.
4. That the parties have entered into a Property Settlement Agreement and Child Support Agreement dated the 26th day of June, 1984, settling all issues as to property and child support.
5. That this marriage is irretrievably broken.
6. That this Honorable Court has jurisdiction of the parties

and the subject matter of this suit.

UPON CONSIDERATION THEREOF, it is hereby

ORDERED AND ADJUDGED:

A. That this Court has jurisdiction of the parties and the subject matter of this action.

B. That the marriage between the Petitioner/Wife, MARIE JOSEE PALACIOS, and Respondent/Husband, JUAN PALACIOS, is irretrievably broken and dissolved, a vinculo matrimonii.

C. That the parties have entered into a Property Settlement Agreement and a Child Support Agreement settling all of their property rights, each to the other, and settling all matters relating to the support of the minor child and said Agreement has been transcribed and filed with the Court and is hereby ratified and confirmed and the parties hereto are hereby ordered and required to carry out the terms hereof.

D. That this Honorable Court retain jurisdiction over this cause and the parties herein for an entry of such further Orders as it deems necessary and proper.

DONE AND ORDERED in Chambers at Ft. Lauderdale, Broward County, State of Florida, this 13 day of July, 1984.

JAMES M. REASEBECK
CIRCUIT COURT JUDGE

Copies furnished to:
ROSS MANELLA, Esquire
ARTHUR H. LIPSON, Esquire

A TRUE COPY